

ԽՈԽՄԲ Բ. Հոպերտ Յ. Յարուբին, Մատրացի .  
Յարուբին Մ. Մուրատեանց  
Գեղրդ Ազնաւորեան  
Նասիվ Գաֆաֆեան  
Աբրամամ Գաֆաֆեան

Կոստանդնուպոլիսիցիք .

## ՍԵՐԵԿԱԲԵՍՈՒ ԱՇԱԿԵՐՏԸ .

Սիմոն Փափագէեանց  
Խաչիկ Մալխասեան  
Գրիգոր Խօնչէկիլիյեան

Կոստանդնուպոլիսիցիք :

## Հ Ա Ն Գ Ի Ս Ս Ո Ր Ո Ն Ա Շ Խ Ա Ռ է Ն Մ Ա Ր Դ Կ Ո Ն

ՄԵԽՆ ՊԵՏՐՈՍ ԽԵՔԵԱԿՈԼ ՈՌՈՒՍ

Թէ որ աշխարհաշէն անունը սիրով կուտանք այս մարդկանց որ իրենց նայքենեացը և կամ բռվանդակ աշխարհիս մեկ տեսակ միայն օգուտ մըն այ ըլլայ նէ՛ ըրած են, որչափ եւս առաւել սեպական պիտի համարինք այս պատուանունը Մեծին Պետրոսի պէս քագաորիք մը որ իր լայնածաւալ տերութիւնը բոլորին նորոգեց, եւ տանելվեց միջին Ռուսաց գուխ կենաչով՝ ամենազօր հաւայի մը պէս ամեն ուզածն ընել տուաւ անոնց բարեկարգութեան եւ կրութեան ճամբուն մէջ :

Այս հրաշալի ինքնակալին պատմութիւնը արդէն փոքր ի շատէ ծանօթ էր մեր ազգին զանազան գրուածքներէ, ու պատուական եղողակ շարարագիրը հիմայ այ կոկ եւ մանրամասն տեղեկութեամբ կրնատարակէ հետ գետնէ նոյն նշանաւոր վարուց օգտակար պատմութիւնը : Մեխն հոս գոն ըլլանք ընդհանուր եւ համառուս ոռով մը քննեցով քէ ինչ էր Ռուսասան Մեծին Պետրոսի քագաւորելին առաջ, ու յետոյ ինչ եղաւ իր աշխարհաշէն հոգւոյն գրութեամբը :

Պորիս Կոտունով, Աղեքս Միխանյովիչ և Ֆենտոր Ակէքսէկիսիչ քագաւորելի Ռուսաց մէջ քաղաքակրութեան սերմունքը ցաներ ենին, բայց շատ ժամանակ պիտօք էր որ այս հունտերը ծիլին ծաղկէին պտուղ քրեէին. Մեծն Պետրոս այն ժամանակը կարձեցուց, արգեկրները վերուց, ամբողջ ազգը գրերէ յանկարծակի կերպարանափոխ ըրաւ :

Մրդէն իր քագաւորած տանք Ռուսասատանին

Ներոպայի մէջ գտնուած մասը Գաղղիայէն ուրբ անգամ մէծ էր, Սսիրյ մէջ ունեցած մասն այ բոլոր Ներոպային ընդարձակ էր. իսկ բնակիչներուն թիւը տասմնըլեց միջինն էր կրիխն մեկ մէծ պականակառիքին այս էր որ մէջի գետերուն զիսաւորները, այսինքն Նեւա, Տունա, Տնիրը, Տոն, վաճառականութեան յարմաք չէին՝ դեպ ի ծովը բափերը բերան ցւենենախուն համար. ուսափ եւ կարեի չէր ըլլար երկրին զիսաւոր թերթերը, որ էին կաշի, ճարպ, մորք, արմտիք, վուշ եւ կանեկի, փայտ, բուրդ եւ այն, դրսի երկիրները տանիկ ծախտէ, երկրին հարատութիւնը աւելցընել, Ներոպայի ուրիշ ազգերուն հետ այ հաջորդակցութիւն ունենալ: Այս հաջորդակցութիւնը անոր համար այ պակաս էր որ Ռուսաց ազգը սաստիկ տգետ ըլլայուն պատճառաւ, ինքանքը աշխարհիս ամեն ծորդութիւներէն վեր դնեցով՝ ինքինքը միայն ծշմարիտ քրիստոնեայ ու բարեարդ ծովուրդ կըճանչնար, Ներոպայի ազգաց ինչ վիճակի մէջ ըլլալը ոչ զիտէր եւ ոչ զիտնալու փափաք ուներ. ինչ յառաջադիմութիւն որ տեսնէր յանկարծ անոնց քով՝ մէջ մէջ անոր ալիկը կայ ըսենով կարհամարներ, ու անոնք որ բարբարոս կըսէին իրեն՝ ինքը վրանին կըծիծաղէր: Բնութեամբ ծանրաբարյութանդանաղ ըլլայուի, միայն ուրիշի միաս մը հասցընել պիտօք եղած ժամանակը զործուներին մէ ձեռք կառներ. այս ժանրութիւնը կերպով մը կաւենար՝ լայն լայն հագուստներովին ու երկայն մօրուքներովիւ, այն-

պէս որ քիչ մը արագ շարժին ու վառվըսոն  
կերպ ունենալը թերևութիւն ու անխայել բան  
կրնեպուէր Ռուսաց մէջ : Կանաքը երիկ մարդկանց

նեա մեկտեղ չեխն գտնուէր ընկերութեանց մէջ,  
այս կանանցը վակուած կը կենային Ասխացի  
ազգաց լիւս . Երիկ մարդիկ այ կանանց պատրի



Մեծ Պետրոս :

ընելու տփորութիւն ջունեին : Այս վիճակին մէջ  
եր Ռուսաստան եօրնեւտասներորդ դարուն վեր-  
շերը, այսինքն ասկէց հարիւր վարսուն տարի  
առաջ :

Մեծն Պետրոս մինչեւ իր տասնըեօրը տարե-  
կան հասակը կառավարութեան բաներուն չեր  
խառնուէր, բայց Լըֆոն անունով ծիններացի  
գորավարին իրեն տուած խրատներովը, խոր-

հուրդներովը, Եւրոպայի ծաղկեալ ազգաց յառաջադիմութեանցը վրայ խօսածներովը աչքը շատ բացուեցաւ. սկսաւ իր չորս դիմ եղած բարբարոսական կերպերէն զգուիլ, ու միտքը դրաւ որ ինքը ուրիշ ճամփար մը բռնէ: Լքֆոն հասկըցուցէր էր իրեն քի տէրութեան մը ուժին առաջին հիմք կանոնաւոր գօրքն է. Պատրոս իր քովը յիսուն պատանի առաւ իրեն հասակալից, ու անոնց ներ մէկտեղ զինուորական կրուրին կրնէր. յետոյ անոնց ներ ուրիշ գօրք այ դնելով երկու կանոնաւոր գունդ կազմեց: Զօրքէն ետև հարկաւոր ծովային գօրուրինն էր. բազաւորութիւնը ձեռք առնելուն պէս կատարմին պատրաստելու ներ եղաւ. և իր ձեռքովը շինած մէկ նասով 1693ին մինչեւ Սքամեկի ու մինչեւ Լափոնիոյ ծովեզերքը ճամբորդութիւն մը ըրաւ:

Են ատենէն աչքը դեպ ի արեւելք գարձուց, և Ազախու ծովուն դպեց տիրապետել, որով անկցաւ Սեւ ծովելիրնար մտնել. Օսմանցոց գէմպատերազմունենալով՝ զնաց Ազովի բերդը պաշարեց ցամաքն. տեսաւ որ ծովին այ հարկ է պաշարել, Վոսննեծ քաղաքին մէջ պայտի նաւատորմից մը պատրաստեց, Տոն գնտէն Ազախու ծովը իշեցուց, ու երկու ամիս պաշարելէն ետև տիրեց բերդին (1696):

Քանի զնաց յաւ հասկըցաւ թէ տէրութեան մը ոյժը քաղաքավրբութիւնն է, ուստի դրան երկիրներէն ամէն տեսալ զինուորական ու քաղաքական արուեստներու հմուտ մարդիկ թերել տուաւ Խոսաստան. այն այ բաւական չշեպեց, 1697ին ելաւ անձամ՝ ճամբորդութիւն մը ըրաւ Եւրոպայի ծաղկեալ տէրութեանց երկիրները, Հոյսանտա, Անգոլա, Վենենա և Սաքսոնիա: Մինչդեռ Վենետիկ երացու վրայ եր՝ լուր առաւ Մուսքուային որ Սքրեբց բաւած գօրքերը (որ կերպով մը մուսաց ենիշերիներն են) նորեն ուք եկեր են: Դարձաւ Խոսաստան, տեսաւ որ Խոմուտանուպէի իշխանը, որ իր տեղական ու փոխանորդն էր, խոռովութիւնը հանդարտուեցուցէր է, բայց անով զո՞ն չեղաւ. Խոռվարաներուն մէկ մասը իր աշքին առջւազ սպաննել տուաւ, շատն այ հեռու տեղուանք աբսորեց. անոնց տեղը քան եօրը գունդ հետեւակ գօրք հանեց, երկու գունդ այ ճիաւոր, որով երեսունուերկու հազար հոգի եղաւ իր կանոնաւոր գօրքը:

Սյունինետեւ առանց արգելքի առաջ տարաւ իր աշխարհաշէն դիտաստուրիւնները: Եկեղեցական վիճակին մէջ շատ փոփոխութիւններ

կային ընելիք, բայց դժուարն այ ան էր: Առաջ վանքերուն ստացուածքները զրաւեց, յետոյ (1700ին) երրոր Ազրիանոս անունով պատրիարքը մեռաւ՝ տեղը բաշորդ չդրաւ, ոյ նախակուսուներու ժողով մը հաստատեց (որ 1720ին ետքը Սուրբ Միւնողոս բառեցաւ), և այն ժողովին վճիռներուն՝ որոշմունքը իրեն պահեց: Քաղաքացւոց ու ազեւակնաց ապասպեց որ մօրութիւն ածիկն, ու Գերմանացւոց հագուստին ձևովը հագուին. միայն գեղացւոց բոյլ տուաւ մօրուք բոյլով՝ բայց անոր համար տուրք մը դրաւ վրանին: Պայտաներուն այսինքն ազնուականաց տներէն զելչուրինը վերցընել տուաւ՝ ծառաներուն անրիս բազմութիւնը քիչընկալ տուաւ: Տէրութեան եկամուտները շատոցուց, այնպէս որ քանակինինք միինն ֆրանքին իրավաւորութեան վերջի տարինները մինչև վարսութեանինք միիննի հասուց: Տուրք ժողովու կանոնադրութիւննորովեց, վաճառականութիւնը ծագիւցուց, արուեստից զործարաններ հաստատեց, ու օր մը մեծ ուրախութեամբ ըստ իր բարեկամ Մենչչիբոլ իշխանին՝ թէ վրայի հագուստս ուսուի չուխայ է: Օգոստակար գրքեր թերեկ տուաւ, զիսաւոր քաղաքներու մէջ պարզոցներ բացաւ, տպարաններ հաստատեց, ազնուականաց որդիիք Եւրոպայի կրրեալ ազգաց գարոցները յուղամից որ բան սորինին, և մասնաւոր կերպով փոյք ունեցաւ որ եկեղեցականները ուօւայ ու զիտոն մարդիկ ըլյան: Առաջին ուսու լրագիրն եաւ 1703ին, և անոր սրբազնութիւնը Մեծն Պատրոս իր ձեռքովն ըրաւ: Առաջին տուարը 1710ին եկաւ, ան այ քաղաքական բարուած գրերով որ բարպին հաջիացւոց գրերուն ունուի են. վասն զի անկցէց առաջ Ակնկցական բարուած գրերը միայն կրանենին որ ինին ձեռագրաց տաներուն ձևն ունին: Մինչեւ 1700 բարականը Խուսը այ Վրաց ու ինին Յունաց եկեղեցականներուն պէս կայ աշխարհիս ստեղծման բաւական կը բանեցընեին, Քրիստոն Տեան մերոյ ծեռնողը 5308ին զներով ըստ եօրանանից, ու տարին մաստեմբերի Ան սկսելով. Մեծն Պատրոս Քրիստոն բաւականը մասաւ բանեցընել տակ, ու տարիզոյն ըրաւ յունուարի 1ը:

Պատրոսի մէկ մեծ փափաքն էր Եւրոպայի աւելի մօտենալ, և այս դիտմամբ Պայտիկ ծովուն եղելքը բաւական ընդարձակութեամբ տեղ մը ձեռք ձգել: Առաջ ուղեց որ Շունետի բազաւոր կամաւորապէս այս իրեն նարվա քաղաքը. երբոր անիկայ չհաւանեցաւ, երկութիւն մէջ պատերազմ մը բացուեցաւ որ քանակմէկ մէջ պատերազմ մը բացուեցաւ որ քանակմէկ

տարի քշեց : Առջի բերան Խուսները քանի մը անգամ չարաչար յաղբեցան Շուկաներէն . բայց Մէծն Պետրոս չինանեցաւ . « Գիտեմ որ այս Շուկաները զետ շատ անգամ մեզ պիտի յարդեն կրսէր, բայց վերջը վերջ մնացի պիտի տրվեցրնեն թէ ինչպէս յարդեն : Ի իրենց : » Երօք այ այսպէս եղաւ, ու իր Շերեմետիվ, Կայցիցն, Մենչչիրով, Ալիքարսին, Պրիւ և ուրիշ զօրավարներուն ըրած յաղբորիւներովի վերջապէս նեւա գետին քերանը ձեռք ձգեց . այն գետին մէշի պդուիկ կողիներէն մէկրւն վրայը երդմէկանգեց(1705ին,) և այս եղաւ Սանք-Փեթրպուրկ (այսինքն Սրբոյն Պետրոսի քաղաքը)<sup>1</sup> ըստած հոգակապ մարտաքայտին սկզբանաշրութիւնը : Պետրոս հոն գետին եզերքը շինուած փայտէ տնակի մը մէշ կըրճակի եղէր որ մինչեւ նիմա պաներ են՝ չորս դիեն աղիւակիւրա շինքով մը պատաճ . անոր ծածքին տակն այ կեցած է դիւցագինին իր ձեռքովը շինած մակոյիլը որ համապետ հաւատորմին Խուսաց ըստեցաւ : Փեթրպուրկը անառոկ կընկուի համար՝ Քրոնշրատին դիմացը Քրոնշրութ անունով ամրոցը պասա շինէ :

Մէծամիծ մարդկանց գործերը քանի որ շատնան՝ գործունեութիւննին այ կաւեխայ . այսպէս եղաւ նեւա Պետրոսի նսկայաքայ ընթացքը . մէկ կողմանէ յաղբուրիւններ կընէր, քատաքներու կըտիրէր, մէկայ կողմանէ իր երկրին քատաքակրութեանն ու բարեկարգութեանցը կաշխատէր : Շուետի բագաւորը քաջն կարլոս մէ՛ անձամբ պատերազմի եւա Խուսաց դէմ հարիւր հազար գորքով . անցաւ Լինաստանէն, դէպ ի Մահիւլ քաղաքը գնաց . միտքք դրէր եր որ մինչեւ Մուսքուա երբայ . հոն միայն պիտի խօսիմ հաշտութեան վրայ կընէր : Պետրոս աս որ լսեց, « Կարույս եղայրս Սղեւանդը ճամբան կուզէ բռնել, ըստ, բայց զիս Քարենի տեղ բռը չընէ : » Յոյը Խազախներուն Մազեկիփա անունով արամանին խստունքներուն վրայ դրած՝ Մոլիենսք քաղաքէն դէպ ի Աւրանիա գնաց . հոն հասկըցաւ Մա-

զեկիփային դաւաճանուրիւնը . տեսաւ որ ոչ զօրացը համար պաշար պատրաստուած է, ոչ սայ, ոչ չի եւ ոչ զօրք . այ մանաւանդ բոլոր երկիրը ունեակիս եղած ու աւեր անապատ դարձած՝ թշնամույն արշաւանքէն : Այն վիճակին մէշ Կարույս յարձակեցաւ Խուսաց վրայ (1709ին) Փոյրաւա քաղաքին քով, բայց չարաչար յաղբուեցաւ, բոլոր բանակը ցիրուցան եղաւ, ու ինքը հազիւ թէ Օսմանցւոց երկիրը փախաւ ազատեցաւ :

Դարձաւ Պետրոս յաղբանակաւ Մոսքուա, տեսաւ որ ժողովուրդը սկսէր է իր յարգը ճահէնայ, աւելի սիրտ աւաւ, զօրքը նորեն կարգաւորեց, առաջ տարաւ պատերազմը, Պայշիկ ծովոն եզերացը տիբապիւեց, ու մինչեւ Շուետի մայրաքայտին՝ այսինքն Սրոքոյմի վրայ յարձեկիւր միտք ունէր : Բայց երբ լսեց որ Կարույոսի յորդուրանքով Օսմանցիք իրեն դէմ պատերազմ քացեր են, գարձաւ դէպ ի արեւելք, ու մինչեւ Փրուր գետին քովերը հասաւ . առաջ մէշմէր յարդեց Օսմանցւոց, յանոյ պաշարուեցաւ անոնցմէն ու քիչ մնաց որ կամ գերի պիտի ինար եւ կամ սպաննուէր, բայց իր կնոցը Կաստրինէր հնարքովը ազատեցաւ փառնգեն, ու հաշտութիւն ըրաւ թշնամույն հետ :

Շուետի դէմ պատերազմի անկէց եռքն այ առաջ գնաց մինչեւ 1721. այն տարին Նալշարտի դաշնադրութեամբը բոլանդակ Ֆինչանտիս նահանգը Խուսաց ձեռքը անցաւ, և ծերակյունն ու սիւնոնդացը բոլոր ազգին կողմանէ աղացեցին իրենց մէծագօր քագաւորին որ ընդունի Հայր հայրէնէնաց և Խնձակալ կամ Կայսր (իմփերաքրօ) ամենայն Խուսաց ըստելու պատուանունը, իրենք այ սկսան Մէծ անուանէ զինքը : Պետրոս առջի ըերան չուզեց ընդունի . ուրիշ տերութիւններէն Քրուստան, Հոյանտան ու Շուետի Հայր պատուանունը մէկին տուին իրեն, մէկանոնք երկար ատեն ետքը :

(Մասցորդը ուրիշ անգամ :)

<sup>1</sup> Օտար ազգաց յատուկ անունները հայերէն փոխազբեկու մէշ եղած խոյնայի անշխանութեան գարմանաի օրինակ մըն այ այս Խուսաստանի մարտաքայտին անունն է որ մինչեւ ուրիշ տասը տասակ զրուակ կըտեսնուի . փառն զիս ուսնենք տառաղաքաւորեան կանոնով՝ Սանկու Պետրոպուրդ կըզբին, ուսանք Պետրոպուրդ . ուսանք Տաճկա հնչմանը նստենելով, Քրկու-